

ՄՐՁԻՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ

Աղիւսէ բարձր պատերով շրջափակեալ և հին ոճով շինուած պարտէզ մը կար. պատերուն տակն ալ լայն ածուներ՝ մէջ ծաղկիներով, բանջարեղիններովու պաղատու ծառերով։ Անոնց մօտ աւազուտ երկայն նեմելիք մ'ալ կար՝ որ բոլոր պարտէզը կը պատէր. մէջտեղն ալ խոտոց ու ծաղկանց և պատի ծառոց ածուներ. կեդրոնն ալ ծըկնարան մը։

Պաղատու ծառերէն մէկուն ստորոտը՝ մրջոց անթիւ բազմութեան բնակարան մը կար, որք իրենց գետնափոր աշխատանքը մերձակայ ածուն ներքե տարածեր էին։ Օր մը բնակիչներէն երկուք ստորերիերեայ ճամբու մը մէջ իրարու հանդիպելով հետեւալ խօսակցութիւնն ըրին։

Ով բարեկամ, ըսաւ մէկն, գո՞ն ես։ Շատ ուրախ եմ զեեզ տեսնելուս։ Ո՞ւր էիր այսչափ երկայն ատեն։ բոլոր ճանշուորներդ վրագ մեծ վախի մէջ էին որ չըլլայ թէ վասնգի հանդիպած ըլլաս։

— Հիրաւի, պատասխանեց մէկան, ես քեզի համար օտարական մը կ'երեամ, վասն զի պէտք է զիտնաս որ երկայն ճամբորդութենէն նոր կը դառնամ։

— Ճամբորդութիւն, ի՞նչպէս, կ'աղա չեմ և ուր տեղ։

— Պարզ հետաքրքրութեան շրջան մը, Նրկայն ատենէն ի վեր շատ տժգոհ էի մեր աշխարհին վրայ այսչափ քիչ տեղեկութիւն ունենալուս համար. այսու մորով վերջապէս որոշեցի քննել զայն։ Եւ հեմա կրնամ՝ պարծիլ որ անոր ամենէն հեռու ծայրն ալ պարստեցայ, և գրեթէ մեծ մաս չմնաց որ տեսած չըլլամ։

— Զարմանալի բան, ի՞նչ մեծ ճանապարհորդ եղած պիտի ըլլաս, և ի՞նչեր տեսած։

— Այս, անշուշտ շատ մըջիւններէն աւելի բան տեսած եմ. սակայն շատ աշխատանք և շատ ալ վասնգ քաշելով իմացայ որ չեմ գիտեր թէ կ'արժէին տեսածներու։

— Շնորհք ըրէ պատմելու ինծի քանի մը դէպէր։

— Շատ աղէկ, Պայծառ առաւօտ մը ճամբայ ելսց, և մեր երկիրը և զայն պատող ածուներն անցնելին ետքը, ընդարձակ և բաց գաշտ մը հասայ, ուր՝ աչքի կտրածին չափ նայելով և ոչ պզոի կանաչութիւն մը կ'երեւար, այլ կորդ գետին մը ամեն տեղ մեծ մեծ քարերով ծածկուած, որք ճանապարհորդին թէ աչքին և թէ ոտքերուն արգելքը կ'ըլլային, Մինչդեռ հոգնելով առաջ կ'երթայի, ետևէս ահաւոր ձայն մը լսեցի, որ երթալով սկսաւ սաստիկ ահանալ. ետ դարձայ նայեցսյ, և սաստիկ վախով տեսայ ահաւոր լեռ մը, որ գորելով այնպէս շուտ կու գար դէպ ինծի, որ անկարելի էր ճամբաս փոխել։ ինչ զինքս փորի վրայ քարի մը ետեւ ձգեցի, և անփախչելի մահուանէն զատ ուրիշ բանի չէի սպասեր։ Լիոյ մէկէն վրայէս անցաւ, և եւ անդգայ մնացին չեմ գիտեր որշափ ատեն։ Երբոր խելքս վրաս եկաւ, սկսոյ քաշովի, երկննալ, և շատ զարմացաց երբոր բոլորովին անվնաս գտայ ինքինքս. սակայն բառ եղած քարը գրեթէ բոլորովին հողին մէջ իրացած թաղուած էր։

— Ի՞նչ աղէկ բատդ։

— Յիրաւի զարմանալի բաղդ։ Ճամբաս առաջ տարի այն անապատին մէջ, և մոյացին կանաչ տեղ մը որ ձեւացած էր գիխաւուապէս մեծամեծ նեղ ու սրածայր տերեւներով, որք այնպէս խիստ ու խառնիխուռն էին որ շատ գիտուարութեամբ կրցայ ճամբաս շարունակել անոնց միջին, և շատ անգամ պիտի մոլորէի եթէ խելք չքաննեցընէի միշտ արեւուն նայել Երբոր այս երկրին մէջ տեղաւուանքը հասայ, սաստիկ վախացայ, ահազգին չըրս ուորով կինդանի մը տեսանալով գեղին խասուատիկ մորթով որ թըռչելով դէպ ինծի կու գար. Քիչ մը ետքը, խելքս գեռ գիխաւու շգարձած, այն երկայն, կլոր և սողացող կենդանիներէն մէկուն վրայ վազեցի, որք ոչ գլուխ ունին ոչ պոչ և ոչ ոտք, որոց շատ անգամ կը հանդիպինք գետնին տակ, մեր բնակարանին մօտ։ Հազիւ թէ զգաց որ վրան եմ։ մէկէն ծակին մէջ այնպէս արագու-

թեամբ մոտաւ որ դիս ալ իրեն հետ ներս
պիտի տանէր, վակայն մէկէն վեր ցատ-
քեցի, և ճամբաս շարունակեցի:

Վերջապէս շատ աշխատանոր այս ան-
ստոյգ երկրին ծայրը հասաց, և ենելոյ բաց
տեղ մը նման անոր ուր մենք կ'ապրինք, ո-
րոյ մէջ տեղը այնպէս բռոքը ծառեր կ'այլին
որ ծայրերնին չէի կրնար տեսնալ: Այսօթի
ըլլալով՝ առջի հանդիպածիս վրայ ելայ,
յուսաբով պատուի գտնալ, սակայն շատ
վիճութեէ վերջը պարապ գարձայ: Ուրիշ
ծառերու վրայ ալ վիճութեցն ոտակայն նոյն-
պէս պարապ ելայ: Իրաւցընէ շատ տերեւ-
ներ և ծաղիկներ կային, սակայն ինձի ու-
տելու բան մը չկար. այնպէս որ անօթու-
թենէ պիտի մեռնէի եթէ քանի մը թթու-
և տափակ հատիկներ չգտնայի գետնին վր-
րայ, որով խեղճուկ ճաշ մը ըրի: Այս ընե-
լու ատենս, առջնէն աւելի մեծ վտանգի
մէջ ընկայ: Այն երկոտանի և փեարասոր
կենդանիներէն մէկը, զոր շատ անգամ կը
տեսնանք մեր կողմերը, ոստի մը վրա ցատ-
քեց, և իր ահաւոր կառւցուլք առաւ նոյն
խոկ այն հատապտուղը՝ որուն վրայ կեցիր
էի: Բարեբաղդաբար զայն մէկէն չի կլից,
այլ ծառին վրայ թռու. նոյն միջոցին ես ա-
զատեցի ինքդիմքս, և մեծ բարձրութենէն
գետանի վրայ ընկայ, սակայն հարուստ չընդ-
ունեցայ:

Այս անկատանէն անցնելով եկայ ու-
րիշ խիտ և կանաչ տեղ մը, առջինին նման:
Անկէց ալ անցնելէս ետքը յանկարծակի
ընդարձակ եղայծառ գատչուի մը քով եկայ,
որուն բնութիւնը հնասկըցայ: Գետինն ըն-
կած տերեկ մը քովէն քալելով երբ անոր
ծայրը հասայ՝ շատ գարմացայ ուրիշ միջին
մը տեսնալով որ ինձի ընդ առաջ կու
գար. մօտեցայ անոր եղբայրական համբոյը
մը տարը, բայց կարծածիս հակառակ՝ պաղ-
ու կակուզ հեղուկ մը զգացի, որուն մէջ պի-
տի ընկդմէի թէ որ մէկէն չգտանայի, և
տերեւ աղէկ մը բռնելով նորէն վեր չել-
լացի: Այն ատեն իմացայ որ այն ընդար-
ձակ դաշտը կազմուած է եղեր այն հեղու-
կէն որ երբեմն երկինքէն կ'ընկնայ, և այն-
չափ չփոթութիւն կը ճգէ մեր մէջը, մեր
ծակերը լցցնելով:

Մինչդեռ կեցած կը մատածէի թէ ճամբաս
ինչպէս շարունակեմ, քաղցր հոլ մ'ելաւ,
որ իմ զգաստանակէն առաջ քէց այն տե-
րեւ որուն վրայ կեցեր էի՛ հատապտուն

երկրէն շարժուն հեղուկին մէջ, որ հետեւա-
բար վրան կրեց զայն, զիս ալ անոր հետ:
Նախ և առաջ շատ խռովեցայ, և սկսոց
տերեւին չըրս կողմը վաղվառակել յուսաղով
ճամբար գտնալ որպէս զի ազատիմ: բայց
տեսնալով որ անկարելի է ոց բանս, ինք-
ոփնչս բախտին թօղուցի, և սկսայ նաեւ,
քիչ մը զուտրճանալ այն մեղմիկ շարժմամբ
որով առաջ կը քուէի: Բայց ո՞րշափ նոր
ու զարմանակիրապ կենդանիներ տեսայ՝
բնակած այս հեղուկ երկրին մէջ: Ահաւոր
մեծութեամբ կենդանիներ փայլուն թե-
փերով ծածկուած՝ մեծ արագութեամբ
դիմացէս կը նետուէին հազար ու մէկ գար-
ձաւածքներով: Այն մեծ գրութիւնը ունէին
և անշարժ աչքեր, սակայի լայն բերան-
ներ, բայց ոտք չընէին. և կ'երեւար թէ
առաջ կ'երթային երկու պղտի թեցոց
օգնութեամբ իրենց մարմնոյն այլ և այլ
կողմը հոստատուած, և զլիսաւորապէս ի-
րենց մարմնոյն ծայրովը որ անդադար կը
շարժէր ամեն զի: Ուրիշ աւելի պղտի կեն-
դանիներ շատ տեսակ զարմանայի ձեւ-
րով պայծառ հեղուկին մէջ կը չարթէին,
կամ անոր երեսը կը կենացին. և տեսայ
վախով անոնցմէ շատ մը զոր անգամքար կը
յափշտակէին և կուտէին այն մեծ կեն-
դանիներն:

Երբոր գրեթէ մէջտեղը հասայ, այս
դաշտին անշարժ երեսը բարձրովին վրդո-
վեցա և վեր վար շարժեցաւ, այնպէս
որ վրան կեցած տերեւս տատանեց, և
գրեթէ տակն ու վրայ ըրաւ: Սարսափի-
ցայ՝ մտածելով թէ ինչ պիտի ըլլացի, թէ որ
այս ահաւոր գաղաններուն մէջը ընկնայի:
Այսկայն, ինչ և իցէ, վերջապէս ողջ հասայ
միւս կողմը, և ուրախութեամբ նորէն
ուորս ցամաք երկիր գրի: Ազուոր զառ ՚ի
վեր մ'ելայ, որ տարաւ մեծահասակ
տնկարանի մը, առջի անցածիս նման: Ու-
րիշ կանաչ գաշտ, ուրիշ քարուտ անա-
պատ մը յաջորդեցին անոր, որ զիս տարին
վերջապէս մեր աշխարհին ներհակ կողմը,
այն ընդարձակ կուտակով վակուած՝ որ կը
ըստրանար ինչուան երկինք, և այս կող-
մէն մեղի սակամն կը կտրէր:

Հիմա մեր ցեղին տարբեր տեսակի մը
հանգիպեցայ, որ քիչ կը տարբերէր մեզմէ
ապրելու կերպին կողմանէ: Իրենց բնա-
կարանը հրաւիրեցին զիս, և պահեցին մեծ
կիրընկալութեամբ, և իրենց հետ շատ

շրջադայութիւններ բրիչ շորս կոզմ: Պատղաւուու զեղեցիկ ծառ մը կար ոչ շատ հետու մեզմէ, որուն սահել այցելութեան կերթայինք: Որ մը, մինչգեռ կը փայտէի հասաւն սալորի մը մէջ, զգացի յանկարծակի ինք զինքս յափշտակուիլ սասափկ արագութեամբ, ինչուան որ հասայ մութ տեղ մը, ուր սաստիկ հարուած մը քշեց զիս փափուկ և թաց մսի մը վրայ, ուսկից ժէ էին խոնաւ տեղ մը քշուեցայ, և զետնի վրայ բոլոր շաղախով ծածկուեցայ: Խոք զինքս շատ զժուարութեամբ ապասեցի, և վեր նայելով տեսայ այն երկուանի կինդանիներէն մէկը, որոնք շատ անդամ կը շարժեն հօղը մեր զիխուն վրայ, և զմեկ կը սարսափեցընեն:

Իմնոր բարեկամներս սկսան ըստել ինձի որ երթալու ժամանակէ է. վասն զի դուք աղէկ զիտէք որ մենք չենք սիրեր օտարականները ընտանեցնել: Եւ իրաւցընէ ինձի բաղդ եղաւ այս հրաժեշտը ընդունիլս. վասն զի հազիւթէ այն աեղը թողուցեր էի և կը ճանապարհորդէի մօտակայ բարձրաւանդակի մը վրայ, երբ յանկարծ ետեւս սոսկալի աղաղակ մը լսեցի. ետես նայեցայ և տեսայ որ անոնց ընակարաւանն օդոյ մէջ կը ցրուի, սոսկալի ճայթմամբ կրակի և մոլիի: Կէս այրած մարդմասոց բազմութիւն մը իրենց ընակարանին աւերակներուն հետ կը տարածուէին շորս կողմը բաւական հեռու. և այնպէս խեղդիչ շոգիք մը բարձրացաւ, որ քիչ մ'ատեն անզգայ որ անշարժ մնացի: Խեղճ փախուականներէն ոմնանցմէ իմացայ որ զէպքը պատճառած էր ստորերկերեայ կրակէ մը, որոյ ճամբան պայթած էր գեանիս երևը. պատճառը Ընթագրեցի թէ ըլլայ այն երկուանի ճիւազին հնարքներէն, որոյ ճանկէն այնպէս հազիւ ակաստեր էի, և որ ճիշդ ճայթմանքէն առաջ տեսնեցաւ ծակերուն մէջ մտնալ, հետը տանենլով ընակարանին մեծ յարկերուն մէջ սե փայլուն հատիկներու բազմութիւն մը:

Երբ այս հեռաւոր երկրէն դարձայ, ըըրջապատ որմոց ստորոտէն սկսայ քալել, զիտնալով որ զիս իմ տունս կը դարձնէ: Ճամբուն վրայ մեր ցեղէն շատ շրջագայող խմբերու հանդիպեցայ, և շատ անդամ պաշար զիղողներու, որոնք կերակուր կը փընտուէին: Որ մը, մեզմէ ոմանք անոյշ ըանի

մը հոտէն հրապուրուած, բարձր կոթողաց վրայ եւան, որոց վրայ ընդարձակ կլոր շնոր մը կար մէկ մուտքով միայն: Սար մէջ անդագար կ'երթային կու գային այն թեւուր կենդանիներն, որք քիչ մը ձեռվ մեզի նման էին, բայց շատ աւելի մեծ և աշաւոր խայթոցով զինուած, որոց շատ անդամ կը հանդիպինք ծազկանց հիւթը ծծելու ատենինին: Բայց կամ իրենք այն մեծ բնակարանին ճարտարապեաններն էին, և կամ իրենց համար շինուած էր բարերար և մեծ կարազութեամբ էակներէ. չեմ կարողաց բանս որոշել, Կ'երևայ թէ իրենց այնչափ ճարտարութեամբ ծողված հիւթը զնիւու տեղն էր. վասն զի անդագար կու գային բեռնաւորուած հոսաւէտ նիւթովմ մը, զոր ներս կը տանիին, և յետոյ պարապ դուրս կ'ելլային: Մեծ փափագ մ'ունեցայ իրենց հետ մտնելու. բայց իրենց ահաւոր տեսքէն և տեսակ մը բզզալէն որ անդագար կ'ելլար իրենց բնակարանէն վախով ետ դարձայ: Վերջապէս, մեր կողմի կտրիններէն երկու իրեք հոգի զիտեցին և ատեն մը երբոր մուտքը ազատ էր, յանդգնեցան ներս մտնալ. բայց մէկէն տեսանք զիրենք զուրս քշուիլ մեծ փութով, և կոփկըստուիլ ու ջարդուիլ գրան ճիշդ մէջ տեղը. մեզմէ մնացածները շուտ մը ետ քաշուեցան:

Երկու ուրիշ գէպքեր ալ որ հանդիպեցան ինձի, բուն սրամառ եղան ուշացընելու իմ հայրենիք գտառնալս իրիկուն մը, ուրիշ ընկերի մը հետ խխուննի մը պարագ պատենինին մէջըլլալով, այնպիսի սաստիկ անձրէ մ'եկաւ գիշերը՝ որ պատեանը բոլորովին լցցուեցաւ: Արթընցայ զրեթէ խղդուած. բայց բարերազգագարար, զըլլուխս գէպ ՚ի պատենինին բերանը գարձուցած ըլլալով, գագաթը ելայ, և հնարք մը գտայ ցամաք աեղ իշնալաւ, իմ ընկերա, որ ինձմէ աւելի խոր մտած էր պատենին մէջ, մէկ մ'ալ գուրս չելու:

Գիչ մը վերջը, մինչդեռ պատին տակէն կ'երթայի, հետաքրքրական խոռոշ մը նշարեցի, կըոր ընդուվ, որ աստիճանաբար կը նեղնար գէպ ՚ի յատակը: Անոր եղերը գալով զայն տեսնելու համար, բերանը, որ բարակ աւազէ էր, աեղիք աըւաւ, և խոռոշն մէջ սահեցայ: Հազիւթէ յատակը հասայ, աւազին տակէն ահաւոր

Ֆիրաններով և երկու եղջերով կենդանի մ'երեցաւ և փորձեց զիս բռնելու Ետքաշուցայ, և խոռոչին եղելը վազեցի - այն ատեն վրաս աւազի այնպիսի տարափ մը թափեց՝ որ զիս կուրցուց, և կարծեն թէ նորէն վար տարաւ, Սակայն, ջանալով բոլոր ուժովս, իրմէ հեռացայ, և անդադար վազեցի ինչուան որ բաւական հեռացայ: Յետոյ իմացայ որ անիկա մրջնառիծի մը խռովն է եղեր, մեզի սոսկալի թշնամի, որ չհաւասարելով մեզի արագութեամբ, այս խորասանմի զիւտը կը գործածէ, իր շփոթած որաց բռնելու համար:

Ասիկա ինձի հանդիպած վասնգներէն վերջինն եղաւ: Մեծ ուրախութեամբ երեկ իրիկուն իմ ծննեական գեղս հասայ, ուր կ'ուղեմ կենալ զոհ ասէկ ետեւ, զեմզիտեր թէ որչափ օգուտ քաղեցի իմ ճամփորդութենէս, բայց հարկաւոր հետեանք մը հանեցի անէկ:

— Ո՞րն է ատիկա, հարցուց ընկերը:

— Ինչպէս որ գիտես, մեր ընդհանուր կարծիքն է թէ ամեն բան այս աշխարհիս վրայ մեր պիտոյցից համար եղած է: Արդ ես տեսայ այնպիսի ընդարձակ երկիրներ՝ որ ամեննեխն մեր բնակութեանը յարմար չէին, որոնց մէջ կը բնակէին մեզմէ այնչափ մեծ և զօրաւոր կենդանիներ, որ չեմ կրնար չհամագուիլ թէ Մտեղծօվն այնշափ նկատած ըլլայ զանոնք որբան զմեղ, աշխարհս ստեղծելու ասեն:

— Կը խոստովանմի թէ ասիկա բաւական հաւանական կ'երեւայ, բայց գունքեղի պահէ կարծիք:

— Ինչո՞ւ:

— Դու գիտես որ մենք մրջիւնքս սնափառ ցեղ մ'ենք, և մեծ համարմանք ունինք մեր իմաստութեան հնութեանը վրայ: Հիմա ասիկա յանդիմանութիւն պիտի ըլլայ մեզի մեր աշքին առջև մեր կարեռութիւնը պատիկիցնել տալով:

— Բայց խարսին ալ իմաստութիւն չ:

— Ազէկ: գու ինչպէս որ կը մտածես՝ այնպէս ըրէ: Հիմկու հիմա մնաս բարով, և չնորդհակալ եմ ինձի առւած աեղեկութեանցգ:

— Մնաս բարով, վաղը նորէն կը տեսնըւիք:

ՕՉՈՒԱԼ ԵՒ ՄԱՐԱԳՈՒ

Այդ բարձրահասատկ, գոռող ու խրոխտածե թոշունն զոր կը տեսնաս, ու ընթերցող, կանգուն ոտից վրայ, երկայն սրունքներով, կենդանի տչերերով, արծուենման կտուցով և հերաց երկայն փունջով մը՝ որ կ'իջնայ զիլիէն վար պարանցին վրայ, օձակալ ժողովնն է, ու ըստ պատկերն արգէն առանձինն ներկայացուցինք մեր նախընթաց Պրակին մէջ: Սա յափշտակիչու գիշատիչ թըլաշնոց կարգէնն է, որ կարծես մտադիր աշօք կը սպասէ իր որսին:

Բայց մեր ուշադրութիւնն աւելի ծառին քով կեցած միւս թունոյն դարձնենք, որ գուցէ անձանօթ է բաղմաց, և կոչի Մարապու (Marabout): Այս թունոյն սովորութիւն ունի շատ անգամ այդ ձեռվ կենալու՝ որով նկարուած է ի պատկերի թուի թէ ուշի ուշով ծանր առարկութիւն կամ դաղմանիք մը լուծելու զբաղած է, նման եւ կիղեայ: Մարապուն բնութեամբ մակեր կամ որդակեր է, զօրաւոր ու երկայն կտուց մ'ունի, գլուխն՝ ինչպէս նաև սրունքներն լերկ են ու ճանկաւոր. զիմէն սկսեալ մինչեւ տասն ծայրը թիկանց փետուրքը սեագոյն, խակ կրծոցը վերէն՝ ի վայր սպիտակ են: Այսպիին տեսքն տգեղ է և ահարկու. առուտն՝ որ թանոց զիլաւոր զարդն է, ասոր վրայ ընդհակառակն անզարդութիւնն և արձեսութիւն կը պատճառէ իր կարծութեամբ:

Այս երկու թունոց ալ հայրենիքն Ափրիկէն է. յեւրոպա և ուրիշ կողմեր գուն ուրեք կը տեսնուին. իսկ ասոնք որ կը տեսնանք՝ Գոլմինից կենդանաբանական պարտիզին կը վերաբերին, որ եւրոպական ուրիշ պարակզաց հաւասար ճոխ ու հարուստ է ազդի ազդի օտար կենդանեք:

